

«Ինչո՞ւ գուն քեզ կը մատնես, քաղցր ամուսին,  
«Այդքան ահեղ եւ խօլական ցաւերու:

«Ալսուածներուն կավողով է ան որ Կ'ըլլայ.  
«Քեզի օրէն չէ իրեւսան հետոր տանիլ,  
«Եւ չի տար Թոյլ բարձր Ալմերի թագաւորն:  
«Երկայն ափսոր պիտի քաշն, ափսոն  
«Դայարածնալ ծով մ'ու Հասնի վերջապէս  
«Երեկորնեայն, ուր Լիւդականը Տիեկը  
«Մարտիկ ազգի մ' յուտթի, բերրի դաշտերէն  
«Հեղանազիկ, հանդարասընթաց կը հոսի:  
«Հոն պատրաստուած է քեզի բախս մը ճըպտուն  
«Եւ պետութիւն եւ արքայազն ամուսին.  
«Մի՛ լար այլ եւրո սիրելի քու կրեսազ.  
«Միրմիդներուն, Դոլպաններուն պեր զաւոռն  
«Ինծի տեսնել տըրուած չէ, ո'չ ալ պիտի  
«Աղախնելու երթամ Հելլէն մայրերուն՝  
«Դարդանուհին եօ՛ հարս Աստղիկ կիցուելոյն:  
«Վեհանոյշ մայրն աստուածներուն կը ըլունէ  
«Զիս այս ափունքն: Ուրեմնըն ողջ մընացիր,  
«Եւ իմ ու քու որդենակն Յուլոսն յա՛ր սիրէ»:

«Ըստ, եւ ես մինչ լալազին Կ'ուռէի  
Հատ բան խօսիլ ըստ իրեն՝ թողուց զիս  
Ուաներեւոյթ եղաւ նրբին օդին մէջ:  
Երեք անգամ վրգին փարիլ ջանացի,  
Երեք հեղ խոյս տըւաւ ձեռքէս սին ուրուն,  
Նըման թեթեւ ամպի, սրաթեւ երազի:  
Դէպ ի բըլրակն ընկերներուս կը զառնամ:  
Եւ ահա հոն կը զբանեմ մեծ զարմանքով  
Ամբոխ մը նո՛ր ընկերներու խուռներամ,  
Մարտիկներու, մանուկներու, մայրերու  
Զբանակն հոն բազմութիւն մ' համագունդ՝  
Ամէն կորմէ հոն հաւաքուած՝ նոդիրվ  
Եւ ինչքերով յօժմի՝ պատրաստ ափսորի,  
Ուր որ ալ ես զիրենք ծովով տանէի:  
Եւ Առուսակն ահա Կ'ելլէր իդայի  
Ամննաբարձըր ծայրէն լոյս բերելով.  
Գրաւեր բըռներ էին առոէն Դանայեանք  
Քաղքին գըռներն, ալ օգնութեան լըկար յոյս.  
Տեղիք տըւի, շալիկցի հայրու լեռն ելայ:

Թարգմ. Հ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ  
ԽՐԱՐՈՒ ԳԱՐԱ

## ՆԱՐ ՊԱՏՐՈՒՆՔՆԵՐ

Նրագները եկան, անցան երա՛մ երա՛մ,  
Եղին ու բոյրին մէջ զեղածիծաղ գարնան՝  
Ծաղկէ ծաղիկ թաշող թիթեռներուն նըման,  
Երանեները եկան, անցան երա՛մ երա՛մ:

Դղեակները սիրուն, բոլորն ոսկիկառոյց,  
Հորիներու փոխան, մամուլներուն մասցին,  
Ա՛ մէկ առ մէկ հիմէն խախտած, կը կործանին  
Դղեակները սիրուն, բոլորն ոսկիկառոյց:

Քովի բուրաստաններն արփոս ու բերկրախայտ՝  
Սուու կը մտնեն, ու խեզն աղբիւրները կուլան,  
Ծաղիկներուն վըրայ մեռնող խորշակախայթ:

Խօսնակներն ալ կուլան, -խօսնակները թշուառ,  
Ա՛ կը շտապէն դէպի փախուստ խելացրար.  
Մինչ վայգուող բուերն հեռուէն ծայր կուտան:

ՔԻՌԱԽԱՑ

Հ Ե Ո Բ Ա Ր Տ Ւ

## Ա Լ Կ Ի Տ Ա

Մըտի ըրէ, Մելիսայ. ես կ'ուզեմ քեզ  
Այս գիշերան տեսած երազոն զամեն,  
Ուր լուսընկան տեսնելուս միտքըն կու գայ.  
Մարգը նայոյ ես պատուաներ կիցեր  
Կը նայէի դէպ ի վեր. եղը որ յանկարտ  
Փըրթա լուսինք. և ինժի կը թըւէր  
Թէ ո'րչափ առ կը մասնենք՝ իշնալով  
Անչափ կ'անձր աչքին. մինչեւ որ եկաւ  
Ու բուրեանց մարգին մէջ անցը ինչաւ.  
Եւ էր խօսո՞ւ զոյլի մը չափ. եւ չորս զին  
Կը մայթէր անձ մը կայծեռնեւ. և ուզինին  
Կը շնուազըր, ինչպէս ածուի մ'երբ հրաշէկ  
Կը մըբեն շորին ու կը մարես. Այս կիցառով  
Լուսին բնչպէս ըսի՞ մէջնեղը մարգին  
Կը մըշանէր օչըին թըւին սենեանով,  
Կը մըբայն եր չորս բուրուս ալ խոսենին:  
Այն տեսն երը դէպ է երկինք նայեցայ,  
Տնայ և լոյս մ'ալաս, կամ հեռն մը յամ  
Մ'ուս ուրէկ ան խըլուած էր, այնպէս որ ես  
Կը սառէի, և զին ալ չիմ ապանդ:

ՄԵԼԻՄՈՅՑ

Գախեալու ալ պատճառ ունիս, զի զիւրին  
Բան պիտի ըլլար լուսնին զաշախի մէջ իշնալն:

ԱԼԿԻՏԱ

Ո'վ զիտէ. չենք ըստէպ ամառը տեսներ  
Մէնք աստղերուն իշնալը:

ՄԵԼԻՄՈՅՑ

Կան շատ աստղեր,  
Ու լընջն ֆաս մըն է մէկին կամ մէկին  
Իշնալն երը կան բիրաւաններ. բայց մէկ հաս  
Լուսին ունի երկինքն, որուն ոչ որ ընաւ  
Տնայ իշնալը՝ բայց երէ բազի մէջ,

Թարգմ. Հ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ